

301610 2

Իձ պու. Բուքինովե Հաֆթատու իբի տեֆա, Էստի սալը վե Բենչեհույե կիւնդլի ինչը, օրունաճաղ տըր : Գիւյթը՝ Արիթանտե Սեճոււայը Հափտուտե սոյտում օրանդար իշխեւ սենեկն 50 զուրուշ վե սոթը : Ելլը 50 զուրուշ տուր : Լպտումը օրանդարտու սենեկի 60 վե ութը այլըջ 55 զուրուշ տըր : Տաշտարտուտ, Բուրիւ Ինչըթի ինչըթիլի օրադար, 60 ձուրուայտ սոյտում օրանդար իշխեւ սենեկն 60 վե սոթը : Ելլը 55 զուրուշ : վե սոյտում օրանդար իշխեւ սենեկն 70 վե սոթը : Ելլը 40 զուրուշ տըր :

պուռ տե՛ֆալդդ տախի պիղղարուր սա-
լը կիւնիւ չըգարըւաճագ աքր :

— Պրուսա մուլթաարըֆը, սա-
լըդ աթուֆէթիւ Նէվրէս պէյ է-
ֆէնտի հապրէթլէրի, Սէր գուրէնայի
հաղըթը Շէհրէյարի նասպ վէ թայ-
էին պուլլուրմուշ տուր :

— Պրուսա վալիլի Սիւսա վալիսի
սապըգ տէվլէթիւ Սէհէ մմէտ բաշա
հաղըթլէրինէ թէվլէի պուլլուրմուշ
տուր :

— 449 նումէրօ Սէհմուամըզտա,
չըգան ճումաա էրթէսի կիւնքի եան-
կընըն մահալի քիւչիւք Սուսթաֆա
բաշա օրոճագ եէրտէ, սէհվէն Գօճա
Սուսթաֆա բաշա օլմուշ տուր :

Իշպուհ հարիգտէ խանէլէրի գա-
ղաղէտէ օլմուշ վէ պիմէքեան գալմըշ
օյան ասաքիրի պէրրիյէ վէ պահրիյէի
Շահանէ զապըթանընա, թէրաֆը
էշրէֆը հապրէթը Փաաիշահիտէն պին
իւչ եիւղ, վէ ահալիտէն աճիղ վէ
ֆազըր պուլլուրման հարիգղէտէ կեանէ
տախի պին քէսէ ագճէ ինայէթ վէ
իհան, վէ պուրըրա վիւքէլլը ֆախ-
խամ վէ մէմուրէյը քէրամ հաղըթը
թէրաֆլէրինտէն տախի մինասիպ մըգ-
տարը խանէի նադալիյէ իթասը էմը
իւ ֆէրման պուլլուրմուշ իտիւկի իս-
թիսպար գըլմիւր :

— Խաղիլնէի ճէլլէի Սալլէնին,
տօղրուտան տօղրույա վէրմիւշ, վէ
եախօտ սրալը խաղայինի մախսուսէ-
տէն տէվլէն գապուլ իթմիշ օլտու :

զու սուրէթ վէ սէրկիլէրին, մուսյ-
եէնէսլլէ պաաէլթէտգիգ տէյիշթի-
րիլէրէք, էսհապը եէալէրինտէ գօ-
չանտան մագթու, մաթպու, խաղիլնէ
սէրկիլէրի վէրիլլուպ, պու մագուլէ
տէյուսու միւթէֆէրրիգ վէ զալլու
մուսթազամանըն, հիյնի թէսլլէյէսին
տէ իշպու սէրկիլէրին սէնէտը րէսմի
իթխաղընա գարար վէրիլմիշ օլմասլլ-
լէ, հէր. քիւմ էլինտէ պէօյլէ սիւրէթ
վէ սէրկիլէր պուլլուրմուր իտէ, խա-
ղիլնէի Սալլէ ճիւլարընտա քէային,
էսկի մէսարիֆաթ նէզարէթի տախ.
րէսինէ կէթիլլուպ, մէմուրլէրինէ
իթա իլլէտիյի սէրկիլէրի ալմալարը ի-
չիւն, իսթարը քէյֆիլէթ իսթիսապ
օլմուտու :

— Տուղնամէմիդի տէսթիկէահէ գօրի-
քէն, սաաթ տէօրթ գարարարընտա,
Իշիթանէտէ Սէվահանէ գաբուսուսն
տա աթէշ զուհուր իթմիշ օլտուզու
մէսմուրմիւղ օլմուշ տուր :

Ալլըր թիւճճարըրընտան հաճի
Սէհէմմէտ Ղուրայիպ, պու տէֆա
ալա սարայ հարըր կէթիլմիշ օլմուղ
իլէ, էսնաֆա սաթմալըպ, միւսթա-
գիլ միւշթէրիյէ էհվէն ժահա իլլէ վէ-
րէճէյինտէն, իսթէքլի օլանլար թահ-
միլ սօգաղընտա մումայիլէյհ հաճի
Սէհէմմէտ Ղուրայիպին մաղաղասը-
նա պուլլուրմալէրի խաստէթէն իլան
օլմուտու :

ՄԵՍԻՒԻԲԵԼԹ ՎԵ ԵՎՐԱԳ	ԲԵՆԶԵԹԳԻ ՄԱՅԻՍ 31			ՃՈՒՄԱԱ ՅՈՒՆԻՍ 1			ՃՈՒՄԱԱ ԵՐԹԵՍԻ 2		
	Սապահ	Էօյլէն	Ալլաշ	Սապահ	Էօյլէն	Ալլաշ	Սապահ	Էօյլէն	Ալլաշ
Մէճիսլէ լիւս	194	195 20	192 30	192	195 20	194 20	195	194	
Էթիլլիլէ կիւմիւշ	58 10	58 5	58	57 30	58	58 10	57 35	58 10	
Սիւմիւր	75 20	75 30	76	76	78	70	77 20	78 20	
Օն սէնէլիլ թէրթիլլաթ ֆ' ալլաշ	44 20	44 20	44 20	44 20	45	45	44 20	45	
Գօնսօլիտէ	62 5	62 10	62 20	62 20	65	64 20	63 10	64	
՝ ճէտիս	61 15	61 20	61 30	61 30	62 20	64	62 30	65 15	
՝ ֆայիլիլ ալլաշ									
Սէհիլ	55	55 10	55 20	55 20	54	54 20	54	54	
Ինկիլլիլ լիւրալ	2 1	210 20	210	209	210 20	211 20	210	211	
Էթիլլիլ ֆաւս	168	167 20	167	166	167 20	168 10	167	168	
Պէշ ֆրանգ	42	41 30	41 20	41 20	41 30	42	41 30	42	
Դիւլէրիս	172	171 20	171	170	171 20	172 10	171	172	
Գարաօլլաշ	52 20	52 25	52 15	52	52 20	52 30	52 30	52 30	
Գրիլլիլ չարգ	99 10	99 5	98 30	98 10	99	100	99	99 10	
Պէշիլիլ Էարիլիլ օն տէ	70	70	69	68 20	69	70 20	69	70	